

Ի՞ս երգին շարադրողն է Այտեփան  
վարդապետ՝ Լախավկայի վանքէն .  
պարոն Գրալուստն ալ նոյն վանքին  
մէջ գտեր է ասոր օրինակը : Լախա-  
վկայի վանքը հին Պուղայի Շամբ  
անունով գեղին քովն է , կ'ըսէ , և եր-  
գին շարադրողը՝ Պուղայեցւոց Իս-  
պահան քշուելուն ժամանակակից ,  
ու ինքն ալ ջուղայեցի կ'երենայ՝ զուր-  
ցուածքէն : Երգին նիւթն է ողբայոց  
Պարսկաստանքշուելուն վրայ՝ 1605<sup>թ</sup>,  
Պարսից Շահաբաս թագաւորին  
հրամանաւը :

Ական քեզ Հայոց խեղձիկ ժողովուրդ՝,  
Ցիրուցան ելաք անմեղ անխօրհուրդ ,  
Գերի գնաման աք դէպ ՚ի խորասան ։  
Քաղցած ու ծարաւ , տկոր թշուառական :

Խարիւր ու խազար ցաւի դիմացաք .  
Ձեր քաղցրիկ երկրէն ոս գուրս չըդըրաք .  
Խիմի ձեր խօր մօր գերեզման թողաք ,  
Տըներն ու ժամը ուրիշն տուաք :

Էս սիրուն դաշտերն , մեծ մեծ քաղցըներն ,  
Քաղցրիկ ջըրերն , ձեր չէն գեղերն ,  
Ումն աք թողման գուք որ գնաման աք ,  
Էսպէս կը լընի որ մոռանում աք :

Վախում ամ էնպէս մոքերնուցդ ընկնի ,  
Ինչքան որ ողջ աք՝ մոքերնուդ չընկնի .  
Բարի 2 ձեր որդւոց թոռանց պատմեցէք .  
Էսպէս խայրենիքն քանդած թողեցիք :

Մասիսի անունն , Նոյայ տապանի ,  
Արարատ դաշտի , սուրբ էջմիածնի ,  
Մեր խոր վիրապի , սուրբ Գեղարդ , Մուղնի<sup>3</sup> ,  
Չմոռանան մինչի օրն դատաստանի :

Ազըս կուրանար , շլնքըս կոտրուէր ,  
Խեղճ հայաստան , քեզ էսպէս շքեսնէր ,  
Թէ մեռած էի , ինձ երանի էր ,  
Քան թէ կենդանի՝ ազըս բաց տեսնէր :

Երկրորդ տան խօսքերը շատ սրտա-  
շարժ են , ու ամէն մէկ տողը նշանա-  
կան . վասն զի անցեալնեղութիւննե-

1 Ուրիշ օրինակ մը՝ Ասդահոն :

2 Գոնէ . պարէ :

3 Էջմիածնայ մօս՝ Կարբի գեղին արմելեան  
կողմը գեղ մը կայ՝ Եղեցրդ կամ Եղեցրդ անունով .  
ասոր քովք ասենով վանք մը կայ Եղեր . որ հիմա  
աւերակ է , և հոն կը պահուէր , կ'ըսեն , Քրիս-  
տոսի գեղարդը . անոր համար վանքն ալ՝ գեղն ալ  
Սուրբ Գևորգ ըսուեր են , ու եաքը Եղեցրդ : Իսկ  
Մուշնի կամ Մուշնա սուրբ Գերդ՝ ուրիշ վանք է  
առջնին մօս՝ Արագած լերան ոսպը :

ըը , հայրենեաց քաղցրութիւնը , ծնո-  
ղաց յիշատակը , շինուածոց ու եկե-  
ղեցեաց գեղեցկութիւնները բոլորը  
մէկէն միտք կը ձգէ :

Չորրորդ տան խօսքերն ալշատ ազ-  
դու և զօրաւոր են՝ ցաւագին ու յու-  
սահատ սրտէ բխած : Խսկ վերջի տու-  
նը շատ գեղեցիկ ու բնական ձգած  
է , որ բանաստեղծը իրեն հայրենեաց  
խեղջութիւնը ինքիրեն մտածելով  
կ'ողբայ , ու կարդացողին սիրուը կը  
շարժէ :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

### ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լուսակ :

Որպէս կունկունք ըստրիմոնեանք ընդ նըսեմ  
Զայն տան ընդ ամպս ՚ի յերկնաչուն տարադէմ ,  
Մինչ ՚ի թօնից հարաւայնոց փախըստեայք  
Կը ընչեն ճախր առեալ ՚ի զուարիթ աղաղակ :

ՎԱՐԴԱԼ . Ենէնկ . Ժ :

Հիւ ատենէն ՚ի վեր աս թուշու-  
նին վրայ շատ բան խօսեր են բանա-  
ստեղծներն ու բնապատումները՝ իրեն  
այլ և այլ յատկութիւններուն հա-  
մար :

Լուսնկը միշտ բազմութեամբ կը  
բնակի , ու ամէն տարի բազմութեամբ  
Ճամբորդութիւն կ'ընէ . իրեն կերա-  
կուրն է որդ , ՃՃի , ձուկ , գորտ և  
հունտեր : Խիստ բարձր տեղուանք  
կը շինէ իրեն բոյնը դալար խոտելով .  
ու թէ որ բարձր տեղ չգտնէ՝ ծիլե-  
րով ու չոր խոտերով կը շինէ : Ձայ-  
նը խղղուկ՝ բայց զօրաւոր է . քանի  
որ պղտիկ է՝ միսը ախորժահամէ , ու  
պղտիկուց բռնուածը դիւրաւ կ'ըն-  
տանենայ :

Շատ տեսակ է կունկը . և գր-  
խաւորն է հասարակ տեսակը որ Մ-  
սիա , Եւրոպա ու Աֆրիկէ կը գըտ-  
նուի : Արիկայ աւելի տղմային ու  
բաց տեղեր կը բնակի : Օարմանալի



**ԾՈԱԴՎԱՂՋՐԻ ՀԱՌԱՆԻ :**

բան է ասոր Ճամբորդութիւնը որ  
բազմութեամբ կ'ընէ՝ շատ աշխարհը-  
ներէ անցնելով. Երբոր կը նային որ  
տեղի մը օդը իրենց կը յարմարի՝ հոն  
կ'իջնան ու կը մնան բոլոր ձմեռը :  
Խումբին ձեւը ընդհանրապէս եռան-  
կիւնի է, բայց երբոր քամին պտուտ-  
քով է և կմարծիւյարձակի վրանին,  
ան ատենը կլոր ձեռով կ'երթան : Դամ  
բորդութեան ատեննին կը նային որ  
ապահով ու կերակուրի կողմանէ ա-  
ռատ դաշտ մը իջնան . բոլոր գիշերը  
իրենցմէ մէկը պահապան կը կենայ .  
թէ որ վտանգ մը տեսնէ անիկայ, մէ-  
կէն սուր ձայնով մը ընկերներուն կ'ի-  
մացընէ : Ձխոչելու ատեննին միշտ մէ-  
կը ամենուն առջեկն կ'երթայ կը-  
կռալով . և որպէս զի անիկայ շատ  
ցոգնի՝ անդադար կը փոխուին, ու  
ամենէն ետքինը առաջ կ'անցնի հետ-  
զէտէ : Ի՞ս հասարակ տեսակը սովո-  
րաբար երկու հաւկիթ կ'ածէ կա-  
նանչագոյն՝ սե բծերով . թէ որ պըզ-  
տիկ ատենը բռնուի, ոչ միայն կ'ըն-  
տանենայ, հապա նաև մասնաւոր  
խաղեր ալ կը սորվի : Չափահասին  
մեծութիւնը իրեք ոտնաշափ և ութը

կամ տասը բթաշափ է . կտուցը 4  
բթաշափ, պոչը ութը . իսկ թեւե-  
րուն բացուածքը ինչուան 6 ոտնա-  
շափ կ'ըլլայ :

Հսկայաձեւ կռունկ ըսուածը, որ  
Այսպերիայի տղմային տեղերը կը բը-  
նակի, մոխրագոյն տեսակին պէս շատ-  
որ չէ : Ծակ որ մարդ մը տեսնեն  
ասոնք, թէպէտ և ամենահեռու ալ  
ըլլայ՝ կը սկսին սաստիկ կանչուըռտե-  
լով օդուն մէջ բարձրանալ . անոր հա-  
մար որսորդները մեծ ջանք կ'ընեն որ  
առանց կերպով մը խրտեցընելու կա-  
րենան զարնել զիրենք :

Ոյէ որ շուն մը տեսնէ ասոնցմէ  
մէկը, մէկէն վրան կը վազէ, ու կը  
նայի որ կտուցովը զարնելով մեռցընէ  
կամ վիրաւորէ : Ասիկայ գորտէն  
զատ մնղէս ալ կ'ուտէ . ու միշտ բոյ-  
նին մօտիկ պահապան մը կը դնէ որ  
յանկարծ թշնամի մը մօտենայ նէ՝  
ուրիշներուն հետ մէկտեղ բազմու-  
թեամբ վրան կը վազեն ու այնչափ կը  
կտցեն որ ինչուան կը մեռնի :

Ոյագազարդ կռունկը Աֆրիկէ կը  
գտնուի, և կռունկի տեսակներուն  
մէջ ամենէն գեղեցիկն է . աս իրեն

գեղեցկութեր համար կ'ըսուի նաև  
լճքայական թռչուն : Խիստ արագ  
կը վազէ՝ թերը բաց բռնած . ձայ-  
նը խղդուկ բայց զօրաւոր է , ու փո-  
ղի ձայնին կը նմանի : Ոճէ որ բանի  
մը համար բարկանալու ըլլայ , գլու-  
խը կը բարձրացընէ , վիզը կ'երկընցը-  
նէ , ծանր ծանր կը քալէ , ու բոլոր  
շարժմունքներովը յայտնի կը ցուցընէ  
բարկութիւնն ու գազանութիւնը :  
Ատէա ստէպ ծառերուն վրայ կը  
հանգչի մէկ ոտքին վրայ կեցած , ու  
վիզը ներս քաշած :

Դեղեցիկ կուունկ ըսուածը լոիա  
ու լիլիկէ կը գտնուի , ու գոյնզգոյն  
փետուրներով զարդարուած է : Լոր  
արտաքին կերպը խիստ ծիծաղական  
ըլլալով՝ հին մատենագիրներէն ո-  
մանք լատակերգու կուունկ դրեր էին  
անունը : Ուրիշ յատկութիւններուն  
կողմանէ մէկալ տեսակներուն նման  
է :

Կուունկին բարձրէն կուկըռալով  
թռչին ու հեռաւոր երկիրներ անց-  
նիլ երթալլ տեսնելով արեեցի ազ-  
գեր , (որ երբոր իրենց հայրենիքէն կը  
հեռանան՝ տարիներով մէկ լուր մը  
չեն կրնար առնել իրենց աշխարհքէն  
կամծնողքէն կամ ազգականներէն , )  
այրած սրտով երգեր շինած են կը-  
ռունկին վրայ : Լոնցմէ մէկն է նաև  
հոս դրածնիս . որ թէպէտ բանա-  
ստեղծութեանը կողմանէ խեղճ է ,  
լեզուն ալ խառնակ ու ռամկական ,  
բայց երգողին խեղճութիւնը և հայ-  
րենեաց սիրոյն կարօտը հասկըցողին  
արհամարհելլ չէ :

Կըռունկ ուստի կուգաս , ծառայ եմ ձայնիդ .  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :  
Մի վազեր երամիդ , չուտով կը հասնիս .  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :

Թողեր եմուեկեր եմմըլքերս ու այգիս .  
Քանի որ ախ կ'անեմկու քազուի հոգիս .  
Կըռունկ , պահ մի կացիր , ձայնիկդ ՚ի հոգիս .  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :

Քեղ խապար հարցնողին չես տանիր տալասալ .  
Ձայնիկդ անուշ կու գայ բան զջրի տոլուպ .

Կըռունկ , Պաղտատ իշնուա կամ թէ ՚ի հալապ .  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :

Սրտերնիս կամեցաւ՝ ելանք գնացանք .  
Այս առաւ աս տղնուորիս տէրտէրն իմացանք .  
Ազուհացկեր մարդկանց կարօտ մընացանք .  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :

Աս տղնուորիս բաներն կամաց կամաց է ,  
Միթէ Աստուած լըսէ , դռնակըն բացցէ .  
Ղարիպին սիրան է սուգ , տչերն ՚ի լաց է .  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :

Աստուած , քեզնէ ինդրեմ մուրզէթ ու քերէմ .  
Ղարիպին սիրան է խոց , ձիկէրն է վիրէմ .  
Կերած հացն է լեզի ու ջուրն է հարամ ,  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :

Ուշպուր օրն գիտեմ ոչ ըզկիրակին .  
Զարկած է զիս շամփուրն , բըռնած կը բակին .  
Այրիլս չեմ հոգար , ձեզնէ կարօտ եմ .  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :

Պաղտատու կուգաս , կ'երթաս ՚ի Աէհրատ .  
Թըզթիկ մի գըրեմ , տամքեզ ամանաթ .  
Աստուած թող վըկայ լինի քո վըրագ .  
Տարեալ հասուսցես զայդ իմ սիրելեաց :

Գըրեր եմմէջ թըզթիս , թէ հոս մընացի ,  
Օրիկ մի օրեր զաշերս ըլլացի .  
Սիրելիք , ձեզանէ կարօտ մընացի .  
Կըռունկ , մեր աշխարհէն խապրիկ մի չունին :

Աշունն է մօտեցեր , գնալու ես թէտպիր .  
Երամ ես ժողվեր՝ հազարներ ու բիւր .  
Ինձ պատախան չտըւիր , ելար գընացիր .  
Կըռունկ , մեր աշխարհէն գընա հեռացիր :

---

Ով ինչուան զատիկ  
Պարտք ունի տալիք .  
Անոր մեծպաքն է պըզտիկ ,  
Ոչ պաք գիտէ ոչ ուտիք :

---